

սաց (pro defensione dicti regni [Armenie] contra Saracenos):

(Անդ թղ. 119.) 1323 Մարտ 5: Քահանայապետին մասնաւոր հրամանաւը սոյն վաճառականական ընկերութեան ներկայացուցեաց 18.000 ոսկի ֆիորին եւս (= 720.000 մարկ) ինչպէս նաեւ 1440 փոխանակութեան գրամ կը յանձնուի պատուերով որ այս գումարը երուստղէմի պատրիարքին ձեռքը արուի Հայաստանի թագաւորութեան պաշտպանութեան համար:

Անդ թղ. 121.) 1323 Մայիս 9: Հրամանաւ Քահանայապետին Յակովբաս կոստանդիստանի զորակազմի թագաւորին Հայոց եւ անոն նշանաւորի եւ զեպագանի նորին իւր Հայաստան զոռնաւուն իբր ծախք կը վճարուի 200 ոսկի ֆիորին (= 8000 մարկ):

I. եւ E. ի յիշատակած Jacobus de Costancia անտարակոյս նոյն ըլլալու է Լեւոն Դ. ի գեպան Յակոբ թարգմանի հետ: Գրեմք այլուստ (Հայ Վեճեա. էջ 114) որ Յակոբ 1327 Հռոմ գացածէ, որ իւր երկրորդ ճամբորդութիւնն ըլլալու է:

— Օգոստոս 10: Serquinus թագաւորական ատենագիրը Հռոմայ արքունեաց մէջ հիւանդացած ըլլալով՝ Քահանայապետին հրամանաւ թագաւորական թարգման թովմաս զէ Տրիպոլի միջնորդութեամբ կը ստանայ 10 ոսկի ֆիորին (= 400 մարկ): Անձնութ անձ է թովմաս զէ Տրիպոլի:

(I. E. 18. Ողորմութիւն.) 1332 Մայիս 28. Գուրէլմոս Սաւրասի միւրերիւրը եւ բազմաթիւ անգամակիցներ աւետարանի քարոզութեան համար Մեծ Հայաստան կ'ուղեւորին եւ գանձարանէն կը ստանան 100 ոսկի ֆիորին (= 4000 մարկ):

(I. E. 24. թղ. 104.) 1332 Օգոստոս 18. Քահանայապետին հրամանաւ Ստեփան Մամիստրայի արքեպիսկոպոսը եւ Հայասի Գրիգորիոս ասպետը, Հայաստանի թագաւորին զեպականները, իրենց եւս զաննալուն համար կ'ընդունին 500 ոսկի ֆիորին (= 20.000 մարկ): Առաջինը յիշատակուած կայ Ալէշանէ իբր զեպսպան, երկրորդը ոչ:

Բայց աստի արժանի է մասնաւոր յիշատակութեան, որ ըստ I. E. ի 47 թղ. 118բ յՂ. եւ I. E. 54 թղ. 126բ յՂ. սկսեալ 9 Սեպտ. 1321է մինչեւ 1323ի Մայիսի սկիզբը Raynerius Costansa Քահանան եւ Alexander Petri կղերիկոսը, որ իբր Հայոց թագաւորին նախակ-

ներ (nuntii regis Ermenie) կը նշանակուին, Քահանայապետական արքունեաց մէջ Հայերէն լեզուի դաս կու տային, որուն համար անիկա ամէն օր 4 տուրինեան իսկ ասիկա 2 տուրինեան կրակետտ (մարկ 11.40 եւ 5.70) կ'ընդունէր, ամբողջ գումարը կ'ընէ իբր 270 ֆիորին (= 11.000 մարկ):

Էէֆէրնուիրատութեանց ցանկը քիչ մ'այլ կը շարունակէ, զոր յառաջ բերել աւելորդ կը համարինք. վասն զի Հայոց վրայ չէ այլ եւս: Այսչափն իսկ բուական է ցոյց տալու համար թէ Քահանայապետը ամենայն կերպով աշխատեցաւ իրիկիայի հայ թագաւորութեան ազատութիւնը պահպանելու համար. Նիւթական օրնութիւնը 35.722 ոսկի ֆիորին (= 1,428.000 մարկ) կրնայ գնահատուիլ. բայց անգնահատելի է այն սոժարութիւնը ջանքն ու աշխատութիւնը որով վաստակեցաւ Հայոց համար Յովհաննէս ԻԲ. մեծ Քահանայապետը, Introitus եւ Exitus հատորներուն հրատարակութիւնը մեր իրիկիայի պատմութեան շատ մեծ կէտերը պիտի լուսաւորէ, ինչպէս յառաջ բերուած կտորներէն յայտնի իսկ կը տեսնուի:

Հ. Հ. Հ.



Ա Յ Լ Ե Ի Ա Յ Լ Ը

Ի Գ Ե Ի Ճ Գ Ո Օ Շ Ե Ն Ե Ն Ե Ի

Համարաւոր վիպասանը իրօք է շատոնց սպրկէ զագրած էր գրական աշխարհին համար, սակայն եւ այնպէս մահուան բոթը ծնցեց բովանդակ հայ համայնքը: Ընդհանուր ցաւակցութիւնն ու սուգը յայտնի նշան էր այն զգալի կորստեան, զոր ունեցաւ Հայ գրականութիւնը: Հանգուցեցիլն կենսագրութիւնն ու գրական գործունէութիւնը, թէպէտ Կ. Տիրեան «Հանգուցէս Ամսօրեայ» թերթին մէջ արգէն գեղեցիկ պատկերացուցած է, սակայն պարտք կը համարինք անոր յիշեցական քանի մը առը եւս նուիրել:

Պատմական Աշտարակ գիւղը եղած է Գերձ Ստեփանոսեան Պառչեանցի ծննդավայրը (1827) եւ սկզբնական դաստիարակութեան տեղը: Կերտես Ե. Աշտարակեցի կամոզիկոն իւր հայրենակից պատանւոյն սրամտութենէն ձգուած՝ զայն Յովղու բերաւ եւ իւր հիմնած

Կերսխան գարոջը դրա (1852), ևս աշակերտեցաւ Շանչեանի եւ Կարինեանի եւ անոնց դժած ուղին շնորհուց երբեք: Կերսխան գարոջն աւարտելէն եւ մէկ երկու տարի Յփղիսի գիմնազիտը յաճախելէն ետքը՝ դարձաւ իւր ծննդավայրն Աշտարակ, ուր ստանձնեց գիւղական ուսուցչի պաշտօնը: Էս գաղարն

գրուածանց իրը Լայոց լեզուի եւ գրախնուած թեան ուսուցիչ Էուշիի թեմական հոգեւոր դպրանոցը կը գտնենք: Էս եւս հաստատեց հանգուցեալ տիկին Մարիամ՝ Էսխուանցի գործակցութեամբ Էուշիի հայ աղջկանց անդրանիկ դպրոցը: Բարեկարգեց 1867—68 թուերուն Ագուլիսի դպրոցը, որուն տեսչն էր



երկարատեւ չեղաւ, գոյութեան կուր զինքը միշտ դարձեալ Յփղիս, ուր Տէր Յակոբեանցի նորահաստատ դպրոցին մէջ ուսուցիչ կարգուեցաւ: Պօռնեանցի մեծ արգիւնքն է վաթմնական Թուրքականին հիմնուած Գայիանեան աղջկանց պէք ժամանակ միակ դպրոցը (Այս դպրոցէն զազ է եօթմնական Թուրքականներու հիմնուած Գայիանեան աղջկանց ուսումնարանն ի Յփղիս Մոյնու եկեղեցւոյ դաւթին մէջ): 1863—64

ինքը: Ինքն էր որ հիմնեց նաեւ Ագուլիսի աղջկանց ծխական դպրոցը: Ասոց կեանքն ապահովելու համար հանգանակեց 25.000 ռուբլի երկու շարաթուան մէջ, 1868 թուին կարգաւորեց Աշտարակի ծխական դպրոցն ալ: 1872ին բացաւ Թաղական ծխական երկսեռ դպրոց Աստարիան բաղաբը: Էստ երկարած կըլլայինք, եթէ իւր նախաձեռնուած թեամբ բացաւս դպրոցները մի առ մի յառաջ

բերեցին: 1887—1898 Պոօշանց Տփղիսի
 Դերոսիսեան զպրանոցին մէջ ուսուցիչ էր:
 Պոօշանց աշխատակցած է շատ մը թերթերու,
 որմբ. մեծաւ մասամբ իւր գործունէու-
 թեան ժամանակ Տրատարակուեցան: Ասոնց մէջ
 ունի յայտնի ու կրօն անուամբ բազմաթիւ
 գրութիւններ:

Նուազ բեղմնաւոր չէ թէպէտ Պոօշանցի
 գրական կեանքը, որուն կոչուած կը զգար
 ինքզինքը, բայց դժբախտարար ինքն ալ բոլոր
 նշանաւոր հայ գրողներու բախտին վիճակակից
 եղած էր. անկայն եւ այնպէս բաւական թուով
 երկատիրութիւններ կը կազմէ իւր գործունեայ
 եւ արդիւնալից կենաց պատկը:

Կանուխէն սկսած է Պոօշանց (բուն ա-
 նուամբ՝ Յովհաննէս Տէր-Առաքելեան) գրել շար-
 ժել եւ հեթոց հետէ զարգացած ու կատարելագոր-
 ծուած եւ այսօր առաջին ժողովրդական վիպագիր
 մատենագրի համարւել կը վայել հայ ազգին մէջ:
 Առաջին գրական արտագրութիւնն է. Առ
 անձկալին Շուշան գուսար Վարդանայ բաւ-
 ական ընդարձակոտանաւորը (տ. “Մեղու-
 Հայաստանի”, Տփղիս 1859 թ. 16 Բ. տպ.
 “Աղբիւր”, 1888 Մեպտ.): Գետոյ մի առ մի
 Տրատարակուեցան իւր վիպասանութիւնները,
 որոնց անգրանիկն. եղաւ Սոս եւ Վարդիթեր
 (1860, Բ. տպ. Երեւան՝ 1887, Գ. տպ.
 Բակու 1905), որ գիւղական կեանքին եւ
 արարատեան գաւառաբարբառոնի համար մեծ
 նշանակութիւն ունի: Այս պատճառաւ ալ
 կրնանք զայս իւր գլուխ գործոցն անուանել,
 թէպէտ իրր վիպասանութիւն յաջորդներէս
 մէկ քանիին չճաւասարի, Աղստի, սզգային
 ողբերգութիւն (1863), Կոռուածաղիկ (Տփղիս
 1878, Բ. տպ.՝ անդ. 1897), Հացի խնդիր
 (Տփղիս 1880, Բ. տպ. Բակու 1904), Շահէն
 (Տփղիս 1883, Բ. տպ. Բակու 1905), Տեցեր
 (Տփղիս, 1889), Բողբ (Տփղիս 1890), Սկիզբն
 երկանց (Տփղիս 1892), Յուշիկներ, Ա. շրջան
 (Տփղիս 1894) Նա, պատկեր (Տփղիս 1896),
 Միբէլ Աղենց Աբգիւլը, զորոց իրական կեանքից
 (Տփղիս 1896), Աքթիզի (Տփղիս, 1896),
 Մեր Խէշն, զըրց (Տփղիս, 1899) Յունն
 Տփղիս 1901, Գարձեալ Տրատարական է
 երկու տետրակ. մին (1864) Ղարաբաղի Ա.
 Մար. աղկանց զպրոցին իսկ միւսը (1867)
 Աւերին Ագուլեաց երկու տետր ուսումնարանաց
 բացուելուն եւ կանանդրութեան առթիւ:
 Ահա իւր թարգմանութիւններն ալ մի ըստ
 փոփոք. Կերթին կեանք հին Հայաստանի. գործ

Կ. Եղենացի, տպագրուած ի Շուշ, 1864,
 պատմական-Տնագիտական քննութիւն: Առ-
 զարշապացոյց Յարութիւն Արարատեանի կեանքը
 (Տփղիս 1892), Խորամանկ արուեստ (Տփղիս
 1898), Ջեսիկայի առաջին աղծքը, ման-
 կական զըրց (Տփղիս 1899), Ամուսնու-
 թիւն, կատակերգութիւն երկու գործողու-
 թիւնով (Տփղիս 1904): Մի անմեղ մարդու
 ստիպել մահը, եղելութիւն (Տփղիս 1905):

Ահա Պոօշանցի գործից ցուցակը:
 Քանակութիւնը չէ որ կը գնահատուի, այլ
 գրութեանցը յատկութիւնները: Պոօշանցի
 ամէն մէկ վէպին վրայ խօսիլ տեղւոյս չէ. ուստի
 իւր իրր վիպագիր ընդհանուր յատկութիւնները
 մասնանշելով կը բաւականանանք: Հեղինակն
 ի սկզբան կը ներկայանայ մեզի իւր ժաղովրդա-
 գրութեան զբաղող կամենագիր քան վիպա-
 սան, բայց կամաց մտանց իւր ազգագրական
 նիւթերուն կը զգեցնէ վիպասանական տարբալ:
 Պոօշանցի ամենալաւ յատկութիւններէն մին
 այն է, որ չի քարոզէր, այլ կը ստորագրէ՝
 շեշտակի եւ համառօտ լեզուի սաստկութեամբ
 մը, որ բնաւ չ'ընկճէր ընթերցողը, յատկութիւն
 մը՝ որ միայն սաստուածաճիր բանասանդներու
 յատուկ է: Ստորագրութիւնները պատկերաւոր
 են նկարագրել եւ խորագրած: Թէպէտ ոչ միշտ,
 բայց երբեմն իւր կենցաղագէտ ոգեբան մը կը
 ներկայանայ մեզի եւ իւր հերոսները կը կեն-
 դանացնէ ու կարծես թափանցիկ կ'ընէ մեր
 աչաց առջեւ, բայց կը զգուշանայ ոգեբանական
 բացատրութիւններ խռոնել իւր պարզ վե-
 պերուն մէջ: Աւելի կը սիրէ մեզի ճանչցնել
 իւր վէպերուն անձինքը երեւց գործքերէն, թող-
 լով ընթերցողին կազմել իւր ստեղծած անձնա-
 ւորութեանց կերպարանքը, որով աւելի երկար
 անոնց պատկերը տպաւորեալ կը մնայ ընթեր-
 ցողին մտաց մէջ, իւր վերջերս գրած վէպերուն
 մէջ ալ Պոօշանց, թէպէտ մարմնով ինկած՝
 բայց միշտ երիտասարդ կը ներկայացնէ ինք-
 զինքը. թարմ ուժեղ եւ արեւկայով զեղուած:

Հ. Հ. Հ.

2. ՍՄԲԱՅ ՇԱՀԱՋԻՋ

Հայ աստղ մ'ալ մարեցաւ Թաւուսայոց
 գրական վերածնութեան պարագլուխներուն
 վերջինը՝ Սմբատ Շահաճիզ, կը հանգչէ իւր
 խմբակետին՝ Նազարեանցի ոսկերաց քով. ըստ
 իւր բաղձանքին, զոր յայտնած էր բանաստեղ-
 ծութեան մը մէջ: